

իր ժամանակը : (Թագաւորներն յարգութիւն ու բանաստեղծները պատիւ կու տային իրեն , և ամենէն աւելի ծանր վէճերու մէջ վճռատու կ'ընտարուէր : Ըստ պիտի պաշտօնով մը ահա Սիննէսինկէրաց կուռոյն մէջ մտաւ անդառնալի վճիռ մը տալու համար . և նոյն առթիւն մէջ ալ ցրցուց իր ընդհանուր գիտութեան ընդարձակութիւնը :

**Հետաքրքրական վիճակագրութիւն :**

Ընդդիացի բանասիրական օրագրի մը մէջ հետեւեալ տեղեկութիւնները կը կարդանք Սեփին Բրիտանիոյ երկաթուղեաց վրայ :

Ընդդիոյ միացեալ պետութեան մէջ 8,024 մղոն ( 1,288 բիւրամղ . 30 ) երկայն երկաթուղիք կան բոլորովին լընջած , որոնք ծայր ծայրի բերելով ու մէկ գծի վրայ , ամբողջ երկրագունտս կը շրջապատեն ու կ'աւելնան : Ըստ ուղիքս արժեցին 286 միլիոն լիրա սղէոն : Սեփագործութեանց կողմանէ Ընդդիա ունի 50 մղոն ( 80 բիւրամղ . 46 հազարամղ . ) երկայնութեամբ ստոր երկրեայ ճամբաներ . մայրաքաղաքին շրջակաները միայն 11 մղոն ( 17 հազարամղ . 70 ) երկայն այսպիսի ճամբաներ կան : Հողէ ամբարտակները կը չափեն 550 միլիոն խորանարդ եարտ , որոնք կրնան ձեւացնել բուրգն մը մղոն ու կէս բարձր , ունենալով խարխիս աւելի լայն քան զպարտեզն Սէնդ-Ղէյմս : Շոգեշարժ կարաւանները տարուէ տարի կ'ընթանան 80 միլիոն մղոն ( 12,874, 519 բիւրամղ . ) այս ճանապարհացս վրայ , բաղկանալով 5,000 տեղաշարժ մեքենաներէ և 150 հազար վահաններէ : Տարին կը սպառուի 2 միլիոն դոն կամ տակառաչափ հանքածուխ ( դոնն է 1,016 հազակր . ) . որով մէկ ըրպէի մէջ 4 դոն հանքածուխ կը շոգիացնեն 20 դոն ջուր :

Ըմէն տարի 20 հազար դոն երկաթ կը գործածուի նորոգութեանց համար ,

և 300 հազար գերան ճամբաները գօտեւորելու : Ըստ երկաթուղեաց վրայ կը գործածուին ուղղակի կերպով 90 հազար ոգիք , իսկ երկրորդաբար 40 հազար ոգիք , ընդ ամէնը 150 հազար ոգիք . որոնք իրենց կանամբքը և որդուկք կը կազմեն ժողովուրդ մը 500 հազար ոգիէ բաղկացեալ , որ է ըսել Ընդդիոյ բոլորական բնակչաց 1 առ 50 երկաթուղեաց կը վերաբերի : Յամին 1854 , Բրիտանական երկաթուղիքը 111 միլիոն ճանապարհորդ տեղափոխեցին , և ըստ միջական հաշուի իւրաքանչիւր ճանապարհորդ ընթացաւ 12 մղոն . նոյն տարուան մուտքն եղաւ 20,215,000 լիրա սղէոն : Պատահաբաց թիւն ինչուան հիմա ելաւ 1 առ 7,195,343 ճանապարհորդ : Երկրորդական հեռագրութիւնն ալ կը գրաւէ 7,200 մղոն , և ունի գոնէ մինչև հիմա 36 հազար մղոն երկայնութեամբ թել :

**Վիճակագրութիւն Միացեալ Ամերիկոյ :**

Շատ անգամ Բազմավիպիս էջերուն մէջ , ինչպէս յայտնի է ընթերցողաց , վիճակագրական տեղեկութիւններ զրած ենք այլ և այլ տէրութեանց վրայօք , որոնք կը լսենք թէ հաճոյ կ'անցնին ընթերցողաց . աս պատճառաւ լաւ համարեցանք կարգով գոնէ գլխաւոր տէրութեանց վրայ չափաւոր տեղեկութիւններ տալ աս տարուան ընթացքիս մէջը . և որովհետեւ Ըմերիկայի տէրութեանց վրայ քիչ անգամ խօսուած է , անոր համար աս անգամուս Միացեալ նահանգաց վրայ կը խօսինք որ զրեթէ հիմակուան աշխարհքիս առաջին կարգի տէրութեանց մէկը կրնայ սեպուիլ : Ըրդ Միացեալ նահանգաց սահմանը Ըրեւելքէն Ըտլանդեան (վկիանոսն է , Հարաւէն՝ Սեխիգոյի ծոցը , Հարաւային-Ըրեւմուտքէն՝ Սեխիգոյի հասարակապետութիւնը , Ըրեւմուտքէն՝ Խաղաղական

ովկիանոսը, Հիւսիսային Մըլեմոտքէն՝ Ուոսիոյ Միւրիկան, և այլն : Տարածութիւնը հիւսիս . լայն . 25<sup>0</sup>էն ինչուան 52<sup>0</sup> կ'երթայ, և արեւմտ . երկայն 69<sup>0</sup> 10'էն ինչուան 126<sup>0</sup> 42' կը հասնի . որով ընդհանուր աշխարհին մակերևոյթն է, 845,082,465 էգր . մայրաքաղաքը Սուրիսկիթըն . և մենէն աւելի բազմամարդ ու վաճառաշահ քաղաքն է Միւ-Սոք որ 1855<sup>էն</sup> 624,000 բնակիչ ունէր, որ քիչ տարի առաջ հազիւ քսան քսանըհինգ հազարի կը հասնէր : Եւ համեմատութեամբ բոլոր երկրին բնակիչն ալ աճելու վրայ է . անոր համար ընթերցողաց որոշ գաղափար մը տալու համար թէ ինչպէս Սիւրիսկիթըն նահանգաց բնակիչը տարի տարուան վրայ խելքէ դուրս և անհամեմատ կերպով մը բազմանալու վրայ է, ահաւասիկ կը դնենք հոս ճիշդ հաշիւը 1783<sup>էն</sup> սկսեալ որ իրենց Միւրիսկիթըն բաժնուերուն դարագլուխն է : Սուտի 1783<sup>էն</sup> Սիւրիսկիթըն նահանգաց բոլոր բնակչաց թիւն էր 2,500,000 : 1790<sup>էն</sup>, որ դեռ 16 նահանգ էր, 3,929,827 : 1800<sup>էն</sup>, 5,303,925 : 1810<sup>էն</sup>, 7,329,903 : 1820<sup>էն</sup>, 9,654,415 : 1830<sup>էն</sup>, 12,866,920 : 1840<sup>էն</sup>, 26 նահանգով, 17,069,453 : 1856<sup>էն</sup>, 32 նահանգով, 27,130,714 : 1859<sup>էն</sup>, 33 նահանգով և հինգ վիճակաւ 27,996,717 :

Սիւրիսկիթըն նահանգաց բնակչացը ասանկ խելքէ մտքէ վեր աճելը գլխաւոր երկու պատճառէ առաջ կու գայ . մէյ մը Աւրոպայէն եղած անընդհատ գաղթականութիւններէն, մէյ մ' ալ պատերազմ չըլլալէն . բայց երկրին ընդարձակութեանը նայելով դեռ եռապատիկ քառապատիկ աւելի բազմամարդ կրնայ ըլլալ . վասն զի հիմա տեղ տեղ աղէկ մարդաշատ է, տեղ տեղ ալ բոլորովին անապատ . ինչպէս Միւրիսկիթըն Սիւրիսկիթըն ամբողջ երկայնութեանը վրայի գաւառները շատ բազմամարդ են, իսկ արեւմտեան կողմը և միջնաշխարհին մէջ խիստ քիչ, և ան ալ ասդին անդին ցրուած : Իսկ բնիկ Միւրիսկիթըն հնդիկները՝ որոնք ատենօք տէր էին բովան-

գակ երկրին՝ Աւրոպացի գաղթականներէն երկրին դէպ'ի Մըլեմոտեան կողմը հալածուելով՝ հիմա կէս մը հիւսանդութենէ կէս մ' ալ պատերազմներէ քիչնալով, հազիւ 340,000<sup>էն</sup> կը հասնին : Իսկ մէկալ Աւրոպացի գաղթականները մէկ մասնաւոր ազգ մը չեն ձեացըներ . վասն զի իւրաքանչիւր ազգին սերունդը լեզուն ու բարբը ուրիշէն տարբեր ըլլալով, ոչ երբէք կրնան մէկ ազգութիւն մը ձեացընել : Բայց որովհետեւ այս Աւրոպացի գաղթականաց հինգին չորսը Միւրիսկիթըն են, ան պատճառաւ աւելի անգղիական ազգութիւնը տիրած է հոնտեղ, ու ընդհանուր և տէրութեան լեզուն ալ Միւրիսկիթըն ըլլալով՝ Միւրիսկիթըն ամբողջի կը կոչուին, և մեծ նախանձալուութեամբ մը իրենց ազատութեանը վրէժխնդիր են, ու սաստիկ ատելութիւն մը ունին ոստիկանութեան խիստ կառավարութեան դէմ . ամէնքը առ հասարակ սաստիկ յարուժմը ունին իրենց օրէնսդրութեան ու կառավարութեան կերպին վրայ : Գերմանացի գաղթականները որոնք աս վերջի տարիներուս մէջ շատ բազմացած են՝ իրենց ազգային բնիկ սովորութիւնները ու ազգայնութիւննին կորսնցուցած են : Գաղղիացիք՝ հարաւային և հարաւային-արեւմտեան գաւառներուն մէջ կը բնակին, որոնք են Սիւրիսկիթըն, Սիւրիսկիթըն, Սիւրիսկիթըն և Սիւրիսկիթըն գաւառները որոնք ատենօք Գաղղիոյ իշխանութեան տակն էին : Մյոնցմէ դուրս կան նաև խել մը հոլանտացի, Շուէտ, Սիւրիսկիթըն, Իտալացի ու Սպանիացի գաղթականներ : Աւրոպացի գաղթականներէ դուրս կան դարձեալ շատ մը Սիւրիսկիթըն կամ գունաւոր մարդիկ ըսուածներ՝ ու սև Միւրիսկիթըն գերիները որոնք ատենօք երկիրը մշակելու համար Միւրիսկիթըն բերուած են, և 1821<sup>էն</sup> գերեաց վաճառականութիւնը խափանելու օրէնսդրութենէն վերջը միայն բնական կերպով աճած են և դրսէն քիչ նոր գերի բերուած է : 1840<sup>էն</sup> ամբողջ Սիւրիսկիթըն նահանգաց մէջ 2,487,355

գերի կը համրուէր, իսկ ըստ որում ազատ մարդ այս յեղէն 386,293 : Վե-րի պահելու աս վայրենի սովորութիւնը Ս երմին, Սասաչըսէզս, Սէն, Նիւ-Չէմբըր, Ինտիանա և ( )Տիոյ գաւառներուն մէջ բոլորովին խափանած է . բայց հարաւային գաւառներուն մէջ դեռ կը շարունակէ ամենայն խստութեամբ :

Հոս կը դնենք Բմերիկեան դաշնա-

կցութեան 33 նահանգները կամ դաշնակից հասարակապետութիւնները, իրենց անունովն և գլխաւոր քաղաքներովը : Գարձեալ գաւառ մը դաշնակցաց որ է Գոլումպիա, և 5 վիճակները որք են, Ութա, Վոր-Սեխիկոյ, Վանսաս, Սուտինկթըն, Վէպրաովա, որոնք տակաւին նահանգաց կարգը չեն համարուած :

Նահանգք	Գլխաւոր քաղաքք	Ամբ դաշնակցութեան
Նիւ-Չէմբըր .	Գոնզորտ .	} 1776
Սասաչըսէզս .	Պոսդըն .	
Ռոս-Սուէնտ .	Բրովիտէնս .	
Գոննեգլիզըզ .	Հագֆորդ . Նիւ-Չէլըն .	
Նիւ-Եոսթ .	Ալպանի կամ Օլպընի .	
Նիւ-ձըոգէյ .	Դրէնդըն .	
Բենսիլվանիա .	Հերրիսպըրկ .	
Տելուէր .	Տովըր .	
Մերիլընտ .	Աննապոլիս .	
Վիրճինիա .	Ռիչմըն .	
Գարոլինա հիւս .	Ռաուլի .	} 1791
Գարոլինա հար .	Գոլումպիա .	
Ճէորճիա .	Միլընվիլ .	
Վէրմընդ .	Մոնթբլիէ .	
Դէննըսսի .	Նաշվիլ .	
Քէնդըքի .	Ֆրանքֆորդ .	
Օհիոյ .	Գոլումպուս .	
Լուիզիանա .	Նոր Օուէան .	
Ինտիանա .	Ինտիանոպոլիս .	
Միսսիսիպի .	Էքսըն .	
Իլլինոս .	Վանտալիա .	} 1816
Ալապամա .	Գուսթաւուզա .	
Մէն .	Աուկուսդա .	
Միսսուրի .	Ճէֆֆէրսըն .	
Միչիկան .	Ճէդրուս .	
Արքանսաս .	Լիդլ-Ռոք .	
Ձորիտ .	Գալահասսի .	
Ճոուս .	Ճոուս .	
Դէքսաս .	Աւդին .	
Ռիզզոնսին .	Մէտիսըն .	
Մինէզոդա .	Ս . Պօդոս .	} 1848
Գալիֆոռնիա .	Սան Ֆրանչիսկոյ .	
Օրէկոն .	Օրէկոն .	

Բրիզոնա՝ մասն Վոր-Սեխիկոյ և Տէգոդա՝ հին մասն Սինէզոդա առաջարկուեցան ժողովոյն նահանգաց կարգն անցնելու : Ինչպիսիք է նաև երեք

ուրիշ վիճակներ ալ ձևացնելու . Սիէրա Վէվադա՝ մասն Ութա վիճակին, Գոլոնա՝ Ուէսդգաթասսի մէջ, և Գոլորադոյ՝ որ պիտի ձևանայ վեց ստորին

կամուժեամբ Վալիֆոունիոյ և իրեն շրջակայիցը :

Սիացեալ Վահանգաց կլիման իրեն ընդարձակութեանը համեմատ ամէն տեսակ բարեխառնութիւն ունի , այնպէս որ այս երկրիս այլ և այլ կողմանքը բոլորովին իրարու հակառակ կլիմա ունին . օրինակի համար , հիւսիսայինարևելեան կողմը՝ այսինքն Մտլանդեան Ովկիանոսին ծովեզերքը , շատ փոփոխական ու անհարթ կլիմա մը ունի . ձմեռը շատ խիստ է , ու յաճախ սառոյց բերող քամիներ պակաս չեն , ստէպ ստէպ ալ յորդ ձիւն կու գայ . իսկ ընդհակառակն՝ ամառը սաստիկ և նեղացուցիչ տաք մը ունի : Հարաւայինարևելեան կողմի կլիման ընդհանրապէս տաք է և բարեխառն , անանկ որ ձեան գաղափարը բոլորովին անծանօթ է ան կողմերը , և ծառերը միշտ դալար կը մնան : Հարաւային կողմը՝ որ Սիսիսիփի բերնին մօտերը և Սեիփոյի ծոցին ամբողջ երկայնութեանը վրայ կ'իյնայ , այրեցած գօտիի հրակիզող ջերմութիւնն ունի , հանդերձ դեղնախտ ըսուած ջերմի հիւանդութեամբ : Հիւսիսային կողմը որն որ աւելի լեռնոտ է , մաքուր և առողջարար կլիմայ մը ունի : Իսկ Սաղաղական Ովկիանոսին կողմը ինկած գաւառները բարեխառն ու ախորժելի կլիմայ մը կը վայելեն , բայց ենթակայ են ստէպ մրրիկներու և խոնաւութեան : Սակայն ընդհանուր Սիացեալ նահանգաց երկրին վրայ գալով , ընդհանրապէս սաստիկ անձրևային է և մառախլապատ : Բայց երկիրը , ի բաց առեալ քանի մը ճախճախուտ և աւազուտ տեղերէ , վերջի աստիճանի բարեբեր է , այնպէս որ աշխարհիս ամենէն բեղնաւոր երկիրներէն մէկը կրնայ սեպուիլ՝ ու որ և իցէ տեսակ մշակութեան խիստ լաւ կը յարմարի :

Իսկ այն անհուն ընդարձակութեամբ անտառները՝ որ ատենօք խիստ շատ կային՝ հիմա կամաց կամաց մարդկային անխոնջ ջանիւք վերնալու վրայ են մշակեալ ու բարեբեր գաշաւեր դառնալով :

Հանքային հարստութեանց կողմանէ ալ շատ նշանաւոր են Սիացեալ նահանգները , որոնց մէջէն գլխաւորներն են , աղ , կապար , երկաթ , սլըղինձ , որոնք անսպառ շտեմարաններ ունին . իսկ Վալիֆոունիայի ոսկեհանքին առատութիւնը մոռցնել տուաւ աշխարհիս՝ Սիրձինիայի , Վարդլինայի , Ղէորձիայի , Վեննրսի և Մապամայի ոսկեհանքները :

Գրեթէ Եւրոպայի ամէն տեսակ պտղեղէնք ու արմտիք Սիացեալ նահանգաց մէջն ալ կը գտնուին և կամ ըսենք հոնտեղի կլիմային վարժեցուցած են . մասնաւորապէս շատ լաւ առաջ կու գայ ցորենն , եգիպտացորեանը , բրինձն , ծխախոտը , բամբակը , շաքարի եղէգնը , լեղակը , վուշն ու կանեփը , և այլն և այլն : Իսկ մետաքսի որդը՝ այսինքն շերամը , թէպէտ շատ փորձերով աշխատած են հոն ալ մտցնելու , բայց ինչուան հիմա յաջողած չեն : Երջնպէս գրեթէ ամէն տեսակ ընտանի կենդանիք հոն ալ կը գտնուին , ինչպէս նաև թռչունք , թէպէտ և աս կողմանէ քան զԵւրոպա շատ հարուստ է լիւրիկան :

Ովկիանոսին քովերը եղող բնակչաց գլխաւոր արուեստն ու վաճառականութիւնն է ձկնորսութիւնը , և Սիացեալ նահանգաց պէս կէտ ձկան վաճառականութիւն ընող ժողովուրդ մը չըկայ , մանաւանդ թէ ուրիշ ամէն ազգերը մէկտեղ աւնելով դարձեալ անոնց չեն հասնիր :

1858 և 59 տարւոյն ելումտից հաշուին նայելով 87,983,984 տոլար եղած է մուտքը և 81,585,668 տոլար միայն ելքը : Օրաժողովը կամաւոր զինուորութեամբ միայն կ'ըլլայ , և 1858ն ընդ ամէնը 12,923 զինուոր ունէր , որոնց հրամանատարք էին 6 մեծ զօրավարներ և 16 ջոկատի<sup>1</sup> զօրավարք : Ըս զօրքերը աւելի կը գործածուին երկրին արևելեան կողմը եղած բերդերուն պահպանութեանը համար , որպէս զի

1 Գ. Գ. Brigade.

Հնդիկներուն արշաւանաց առջեւն առնեն : Բոլոր քաղաքացիք պարտական են զինուորութեան 16 տարեկանէն սկսեալ ինչուան 45 տարին, որով 1858<sup>ն</sup> ընդ ամէնը 2,200,000 զինուորութեան յարմար մարդ կար : Եւ պարտքէն ազատ են քահանայք, դաստիարակք, դատաւորք, փաստաբանք և նաւաստիք : Իսկ ծովային զօրութիւնը 1859<sup>ն</sup> էր միայն 80 նաւ, որոնց մէջը կային 10 առաջին կարգի նաւեր, 7 երկրորդ կարգի, և 7 երրորդ կարգի, որոնք ընդ ամէնը կը կրէին 2381 թնդանօթ ընդ հրամանատարութեամբ 500 առաջին կարգի պաշտօնակալաց :

Կրօնքի կողմանէ ամենայն ազատութիւն շնորհուած է որ և իցէ պաշտամանց . տէրութիւնը մասնաւոր կրօնք մը ընդունած չէ և բնաւ կրօնքի պաշտօնէից եկամուտ չկապեր : Եւ մենայն դաւանութիւն ինքը պիտի հոգայ ու ինամ պիտի տանի իր քահանայիցը, պաշտօնէիցն և իրեն եկեղեցեացը : Ինդհանուր Սիւնցեալ նահանգաց մէջ ամէն բանի, աւելի կիրակի օրերը սուրբ պահելու վրայ մասնաւոր ինամք մը կը տարուի . ասկէց դուրս արգիլուած են եթէ յօրինաց և եթէ ՚ի սովորութենէ որ և իցէ հրապարակական վիճաբանութիւնները : Ինդհանուր տիրող կրօնքը նորաղանդութիւնն է, բայց աս ալ բիւր աղանդներու կը բաժնուի, ինչպէս են Արիցականք, Ինդիականք, Սեբոտիստք, Սորաւեան եղբարք, Վուագերք (կամ դողդոջունք), Սիւնցեալականք, Սկրտականք, Լուտերականք, և այլն և այլն : Հրէայ և Սահմետական խիստ քիչ կը գտնուի, իսկ Հռոմադաւան բնաւ : Կաթողիկէայ Հռովմէականք գրեթէ 1,600,000<sup>ն</sup> կը հասնին, որոնք 7 արքեպիսկոպոսարան և 17 եպիսկոպոսարան ունին : Գաստիարակութիւնը ամէն տեղ հաւասար տարածուած չէ . կան նահանգներ որ աւելի ինամք կը տանին այս մասին, և ընդ հակառակն կան ուրիշ նահանգներ ալ որ դաստիարակութեան հոգն առանձնականաց և ընկերութեանց ձեռք

քը թողած են : Սասնաւոր կանոնադրութիւն մը և օրէնք չըլլալով այս բանիս նկատմամբ, խիստ շատ անգամ չէ թէ միայն անօգուտ՝ այլ վնասակար ալ կ'ըլլան առանձնականաց դպրոցները : Օտարացելոց համար 120 վարժոց կայ, որոնց մէջը 24,000 աշակերտք ուսման կը պարապին . 43 վիճակաւորաց դպրոց, 35 բժշկութեան, և 13 օրէնք սորվելու : Գրեթէ 1,500,000 տղայք բնակրութիւն մը չեն աւներ յաջորդաբար և ոչ նախնական բաներու մէջ, և այս թիւէն դուրս հանելու է գերեաց և խառնածիներուն որդիքը, որոնց համար օրէնքը թոյլ չտար որ դաստիարակուին : — 694 ալ հասարակաց գրատուն կայ :

Ով որ Սիւնցեալ նահանգաց մէջ ծնած է և կամ հոն հաստատուած՝ քաղաքացի կ'ըսուի . բայց քաղաքացւոյ իրաւունք ունենալու համար գոնէ 5 տարի անընդհատ հոնտեղ կեցած պիտի ըլլայ : Բնաւ ազնուականութեան պատուանուն մը չկրնար կրել մէկը : Խօսելու, ստրագրութեան, ժողովքներ գումարելու և աղերսագիրներ մատուցանելու ամենայն ազատութիւն շնորհուած է : Եւ մէնքը իրենց կարողութեանը համեմատ տէրութեան ծախուցը պարտական են օգնելու, ամէնքը իրաւունք ունին զէնք կրելու . ամենեւին ոստիկանութեան տեսչութիւնը բռնութեամբ մէկու մը տուն չկրնար մտնալ, և թէ որ հարկ ըլլայ մէկը բռնել ոստիկանութիւնը իշխանութիւն չունի, այլ հարկ է որ դատաւորին առանձին հրամանագրովը ըլլայ :

Ձեռագործներու ճարտարութիւնը խիստ շատ առաջ գացած է քիչ ատենի մէջ Սիւնցեալ նահանգաց ամէն կողմը, բայց մասնաւորապէս Սասսաչըսէզս, Աոտ-Ելէնտ, Ելի-Եօթք, Ելի-Ղըզէյ, Տէլաուէր, Բենսիլմանիա և ( )-հիոյ :

Գլխաւոր ձեռակերտներն են բամբակեղէնի ու երկաթի վաճառքներն թէ թափոց ըլլան և եթէ գործուած, ինչպէս դարձեալ ճրագու, օճառ, ծխա

խոտ , շաքար , տեսակ տեսակ կենդանեաց կաշիներ : Բամբակի մշակութիւնը սկսած է 1775ին , ու 1803ին չորս բամբակի գործարան կար միայն , իսկ այսօրուան օրս բոլոր աշխարհիս երեսը եղած բամբակեղէններուն կէսը Սիւրիացեալ նահանգաց գործարաններէն ելած են : Երբին վաճառակա նութիւնը շատ առաջ գացած է երկրին մէջի եղած անբաւ ջրանցքներուն պատճառաւ որ ընդ ամէնը 7000 հազարամէդրը կ'անցնին : Եւս ջրանցքներուն մէջ գլխաւորներն են , ( ) հիոյի ջրանցքը որ 487 հազարամէդր է , որով Երիէյի լիճը ( ) հիոյ գետին հետ կը միանայ ( ընդ մէջ Վլաւլանտ և Բորդրումուտ քաղաքներուն ) : Սիւրիացեալ ջրանցքն որ 287 հազարամէդր է նոյնպէս նոյն գետն և նոյն լիճն իրարու հետ միացրնելու համար : Սպալի-և-Երիէի ըսուած ջրանցքը (302 հիլմ.) աս երկու տեղերը իրարու հետ կը միացնէ : Բեն սիւլանիայի ջրանցքն որ 1100 հիլմէդր է , ընդ մէջ Բեդասպուրկի՝ որ նոյնպէս ( ) հիոյ գետին վրան է և Գոլումպիայի ու Սիւրիացեալի եղերքը շինուած է . և դարձեալ Էդգաբէքի ջրանցքը որ 530 հազարամէդր է . ասոնցմէ դուրս դեռ ուրիշ շատ ջրանցքներ կան որոնցմով լիճ մը ուրիշ լիճ կը հաղորդուի կամ լիճ մը գետի՝ որով ամէնքն ալ ծովու հետ հաղորդակցութիւն ունենալով վաճառաց փոխադրութիւնը մեծապէս կը դիւրացնեն : Ջրանցքներէն դուրս ամէն կողմ յաճախած են երկաթուղիները՝ որոնք նոյնպէս վաճառականութեան զարգանալուն մեծապէս կ'օգնեն : 6692 հասարակ արքունական ( կամ թղթատար ) ճամբայ կայ , որոնց ամենուն ամբողջական երկայնութիւնը 290,324 հազարամէդր է :

Վաւարկութեան արհեստն ալ խիստ շատ ծաղկած է Սիւրիացեալ նահանգաց մէջ՝ որոնք առաջինը կը սեպուին յետ Բնագիւղացոց : Խիստ շատ վաճառք դուրս կը խաւրեն որոնց մէկ մասը տեղացի բնիկ եղած ցեղերուն հետ փոփոխութիւն ընելով կ'ըլայ : Իսկ դուրս

գացած բերքերն են բամբակ , եգիպտացորեան , ցորեան , ծխախոտ , նաւափայտ , բողաս , աղած միս , կաշի , ձեռակերտներ , բամբակի լաթեղէններ , վառօդ , զէնք , գլխարկ , տեսակ տեսակ գրքեր , և այլն և այլն : Իսկ իրենք դրսէն կ'ընդունին ընդհանրապէս , գինի , օղի , աղ , և չոր պտուղներ և այլն : 1858ին 282,613,150 տողարի վաճառք ընդունել էին դրսէն , և դուրս խաւրեր էին 324,644,421 տողարի ապրանք :

### Սալցպոռի Աղանակք :

( Տես երես 29 )

Բնկերներս ու ես երկու պահապաններով մտանք այն դռնէն ներս երկայն ճամբու մը մէջ որ բոլոր աղահանքին վարէն 'ի վեր սեպելով հինգերորդ յարկն է :

— Սրչափ ատեն պիտի քչէ այս մեր ճամբորդութիւնը , հարցուցինք մեր առաջնորդին :

— Բնէնէն կարճ ու համառօտը իրեք ժամ , պատասխանեց , ամենէն երկայնն ալ ութը օր :

— Բնչպէս . . . ութը օր . կրկնեցինք ամէնքնիս միատեղ զարմանալով .

— Հրամմեր էք , պատասխանեց նորէն ծանրութեամբ մը մեր առաջնորդը . շաբաթ մը հաղիւ կը բաւէ լերան այս կողմը միայն պտրտիլը . առանց հաշուելու լերան միւս կողմն ալ որ Վաւիերայի մաս կը սեպուի :

Եւս առաջին ճամբուս անունն է Ֆրայդէնպէրկ այսինքն Վաւիերայի Բեն . երկայնութիւնն է 800 մէդր . շատ տեղ տախտակներով ու ցիցերով ամրացած որ չփլչի . լայնութիւնն ալ գրեթէ երեք մէդր . գետինն ալ երկու կարգ երկաթէ ճամբայ շինած է որուն վրայէն դիւրութեամբ աղով կամ ուրիշ բանով բեռնաւորեալ կառքերը կ'անցրնեն : Տեղ տեղ ալ ճամբուն եզերքները պատին մէջ մէկ կամ երկու մէդր եր-